

## ՖԻՌԴՈՒՅԻ

---

### ԵՐԳԻԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՄ ՍՈՒԼԹԱՆ ՄԱՀՄՈՒԴԻ

Ո՞վ դու արքայ Մահմուդ, երկրակալդ, ո՞ւշ դիր,  
 թէ չես վախնար մէկէն, Ասունծմէ վախցիր:  
 Քեզմէ առաջ կային շատ քագաւորներ  
 Ամենին ալ ժառանգ ու Քէյեանց քագին տէր:  
 Բարձր ալ էին քեզմէ իրօք քէ՛ փառքով  
 Թէ՛ զանանվ, քէ՛ զօրքով, քէ՛ զահ ու քազով.  
 Բոլորն արդար էին հրպատակաց հետ,  
 Ասունածապաշտ անկեղծ ու մաքուր յաւետ՝  
 Կ'ուգէին կենցաղէս սոսկ անուն քարի,  
 Որ անով հասնէին քարի վախնանի:  
 Այն արքան որ փողի հետամուտ լինի,  
 Խմաստնոց մօս է յոյժ արհամարհելի:  
 Քանզի իշխանութիւն արդ քեզ է հասեր,  
 Հարցընիս ինչո՞ւ այդ յանդուզըն խօսքեր.  
 Զե՞ս տեսած բորբոքումն իմ հոգւոյս այսպէս,  
 Զե՞ս վախնար դուն արիւն քափող իմ սուրէս,  
 Որ զիս չարահաւաս կ'անուանին, իսկ ես  
 Առիւծ եմ ամենի, դուն ոչխար կոչես:  
 Զրպարտեցին զիս քէ այդ չարախոսին  
 Սէրն հինցաւ Ալիին եւ Մարգարէին.  
 Այն մարդը որ կ'առէ սրտին մէջ Ալին,  
 Կա՞յ մէկն աշխարհիս մէջ աւելի սոսրին.  
 Երկու քին ծառան եմ մինչ յարութեան օր,  
 Նոյն իսկ ընէ արքան զիս կրտոր կրտոր.  
 Զեմ անցնիր սէրէն այս զոյզ արքաներուն  
 Թէ անցնի զլխէս սուրն արքային փայլուն:  
 Ես խոնարի ծառան եմ տան Մարգարէին,  
 Գովոզն եմ Ալիին ոտքին իսկ փոշին:  
 Հսպանացիր ինձ քէ փրդին ոտքին տակ  
 Ճըզմել տամ մարմինըդ գերդ Նեղոս համակ.  
 Զեմ վախնար, զի պայծառ սրտովը ունիմ  
 Սէր դէպի ե՛ւ Ալին ե՛ւ Մարգարէն իմ:

Ի՞նչ ըստ Տէրըն այն յայտնութեան զրքի,  
 Տէրըն հրամանի եւ Տէրըն արգելքի,  
 « Ես գիտութեան բաղադն, իսկ դուռն է Ալին »,  
 Սա խօսքն է յիրաւի քուն Մարգարէին.  
 Կը վըկայեմ թէ սա խորհուրդն է իրեն,  
 Կարծես թէ ականջներս ձայնը կը լըսեն:  
 Թէ ունիս խելք իմաստ զընա՛ ապահով,  
 Նստէ Մարգարէին եւ Ալիին բով.  
 Թէ չար գայ քեզ ատկէ՝ մեղքը իմ վըզիս,  
 Այդպէս է իմ կերպըս ու այդ իմ ուղիս:  
 Ասոնց մէջ ծընած եմ, այսպէս ալ կը ձգեմ,  
 Գիտցի՛ր որ Ալիին ոտքին փոշին եմ.  
 Ես չունիմ այլոց հետ գործ ամենեւին,  
 Անտեղի է անզամ խօսիլն այս մասին:  
 Թէ որ արքան Մահմուդ ձրգէ այս ուղին,  
 Գարիի մը կըշիռ չեմ տար իր խելքին.  
 Զի նստեցնէ Աստուած զահն արքայական  
 Մարգարէն եւ Ալին ի միւս կայան.  
 Թէ որ անոնց հանդէպ նառեմ իմ սէրէս,  
 Մահմուդին պէս հարիւր կը պաշտպանեմ ես:  
 Քանի աշխարհըս կայ, բազաւորներ կան,  
 Անոնց է պատգամըս, ուստի իմանան  
 Թէ ընկերն այն ազնիւ թուսի Ֆիրդուսին  
 Այս գիրքը չըգըրեց յանուն Մահմուդին,  
 Գըրեց Մարգարէին եւ Ալիին անուան,  
 Մտքի մարգարիտներ բանի՛ շարեց ան:  
 Երբ չունէր Ֆիրդուսին դեռ գոյութիւն աստ  
 Ժամանակն էր անշուշտ որ չէր բարերաստ:  
 Չընայեցար իմ այս զրքիս զի անդէն  
 Բանսարկուի մը խօսքով դարձար դու նամքէն:  
 Այն որ իմ քերքուածըս վար զարկաւ այնիւան  
 Չըսպասէ որ երկինք ըլլայ օգնական:  
 Ես այս գիրքը նախկին բազաւորներուն  
 Յոյսերըս, ա՛հ, մէկէն ի դերեւ ելան:  
 Երբ ութունի հասաւ իմ կենաց շրջան,  
 Յոյսերս, ա՛հ, մէկէն ի դերեւ ելան:  
 Անցաւոր աշխարհիս վրայ շատ տարիներ  
 Տեսնեցայ ես յուսով զանձի, այլ զուր էր:  
 Վարսուն հազար փայլուն տողեր են որ կան,  
 Բոլորն ալ պատմէն անցք պատերազմական,  
 Գան ի հանդէս սուսեր, նետ, աղեղ, նոպան,  
 Գունստ երկարի, նաև թուր հսկայական.

Սապագէն, սաղաւարտ ու զրահ ամբապատ,  
Անապատ, ծով, ցամաք ու զետ յորդառատ.  
Գայլ ու առիւծ, նաեւ փիղ ու վագր այնտեղ,  
Հրէշակերպ ու վիշապ եւ նըհանգ ահեղ,  
Թովչութիւն նիւաղաց, կախարդանի դիւաց  
Որոնց գոչիւն մինչեւ երկինի է հասած.  
Անուանի հերոսներ պատերազմի օր,  
Ռազմ ու զոռի վարժած մարտականի հըզօր,  
Մեծանուն արքաներ, մեծափառ ա՛յնչափ,  
Որպէս Տուր, որպէս Սելմ ու Աֆրասիաք,  
Որպէս Շահ Ֆէրիյդուն, նաեւ Քէյչօրադ  
Ու Զոհակն անօրէն, չար եւ անհաւատ.  
Գերշասը, Նէրիմաննան Սամն այն բաջազօր,  
Յաղթական բաջարի աշխարհի բոլոր,  
Հուշէնգ ու Թէհմուրէսն այն դեւեր կապող,  
Մէնուչէիր ու Զամշիդ մեծ արքան կարող,  
Քաւուսն ալ հոն, նաեւ արքայն Քէյ Խոսրով,  
Ռոստէմ ու անուանին այն արոյր մարմնով(\*),  
Գուտէրգ ու իր ընտիր որդիներ ութառն,  
Քաջ հեծնողի ու առիւծ կռուելու պահուն,  
Որպէս տիւրահոչակ Շահըն այն Լոհրասը,  
Զարիր ըսպահապետն ու արին Գուլդասը  
Ու Զամասը որ երկնից աստղերու շարքին  
Փայլէր աւելի բան լուսափիւր արփին.  
Ու Դարաքեան Դարեհ, Բահմանն ալ խոհուն,  
Ալեքսանդր որ իշխուր Շահինշահերուն,  
Ու Արտաշիր արքան, Շահրուր իր որդին  
Որպէս եւ Բահրամ ու Նուշիրուան բարին:  
Ասոնի են բարձրագլուխ եւ անուանիներ  
Որոնց ես մի առ մի ցոյց տըւի պատկեր.  
Շատոնից է ամենին ալ մեռած են, սակայն  
Տողերէս կեանի առին անուննին համայն:  
Քեզ մի ծառայութիւն մատուցի, ա՛րքայ,  
Որ բեզմէ յիշատակ մնայ աշխարհիս վրայ.  
Շէն աղուոր շինութիւնի աւերակ դառնան  
Անձրեւէն ու տօքէն զերմ արեգական,  
Հիմնեցի մեծափառ շէնի մը բերքուածով  
Որ հովէն, անձրեւէն մընայ ապահով.  
Դարեր պիտի անցնին իմ գրքիս վրայէն,

(\*) Բուրին - թան, արոյր մարմնով, մականուն Գուլդասը որդւոյն՝ Խոֆէնախարի:

Պիտի կարդայ ով խելք ունի պատեն.  
 Չարամիտն (\* ) այն յետին, չըտեսնէ լաւ օր,  
 իմ աղէկ խօսքերուս գէշ ըսաւ բոլոր,  
 Զիս արքային առջեւ պարսաւեց այնիւն,  
 Բոցավառ կայծն ըրաւ ածուխի նըման:  
 Թէ լինէիր ուղիղ եւ արդարադատ,  
 Ու իմ երկիս վրայ խորհէիր ազատ,  
 Կըսէիր, համաձայն խօսքի օրինաց,  
 Զիրքովս ես բանին հարկն եմ վընարած:  
 Աշխարհ իմ քընարով դրախտ ըրի գողցես,  
 Մէկը դեռ չըցանեց խօսքի սերմն այսպէս.  
 Շատարան գըրողներ եղած են անթիւ  
 Ու շարած են տողեր անչափ անհաշիւ,  
 Եւ սակայն որքան ալ անոնք շատ էին,  
 Զէ խօսած ոչ ուրեք մէկն անոնց մասին:  
 Երեսուն տարիներ յոզնեցայ սաստիկ  
 Պարսն ամբողջ յարուցի երկովըս պարսիկ.  
 Մեծազօր այն արքան թէ չըլլար ազահ,  
 Նստած էի անշուշտ ես զահի վրայ.  
 Քան զի իր ցեղին մէջ չըկար քազաւոր,  
 Զըյիշեց ինչ որ են արքաներ սովոր.  
 Թէ որ հայրը Շահին ըլլար քազաւոր,  
 Գլխուս վրայ ոսկի քազ դրած էր փառաւոր.  
 Թէ լինէր քազուի մայրըն արքային,  
 Ոսկի արծար մինչեւ ծունկըս կուգային:  
 Քանզի սերունդին մէջ չըկար մեծութիւն,  
 Կարող չէր լըսելու մեծերու անուն:  
 Երսուն ամֆ յոզնեցայ Շահնամէին վրայ  
 Որ Շահը փոխարէն զանա պատիւ ինձ տայ,  
 Զիս ընէ աննիազ կհանիքիս մէջ բոլոր,  
 Մեծերուն մէջ հըպարտ ու երախտաւոր:  
 Վարձրս տալու՝ քացաւ իր դուռը զանձին,  
 Տրւածն էր ինձ միայն Փօղայի(00) մը զին,  
 Փօղայ մէր արժէքըս արքային զանձէն,  
 Ես ալ զնեցի համբան Փօղայ մը արդէն:  
 Փող միսկ աւելի լաւ ասանկ արքայէն  
 Որ ոչ հաւաս ունի, ոչ կրօն, ոչ օրէն:  
 Ծառայի մը զաւակ արժէք մը չունի

(\*) Սուլթան Մահմուտի վէղիրին՝ Հասան Մէյմեն-  
 տիին կ'ակնարկէ:

(\*\*) Գորբէջուրի նմանող տեսակ մը օշարակ:

Թէ հայրը ինքնակալ խսկապէս լինի.  
 Բարձրացընել գըլուխն անարժաններուն  
 եւ ապա անոնցմէ յուսալ լաւութիւն,  
 Կորսնցնել է քելին ծայրը անկասկած  
 Կամ թէ օձը խնամել՝ գըլապանը պահած,  
 Ծառ մը որ ի բընէ դառն է խսկապէս  
 Թէ որ դրախտին մէջ իսկ դու զանի տնկես՝  
 Ու տաս մեղք արմատին, ջըրելու ատեն  
 Զուտ մաքուր, անելով դրախտի առուէն՝  
 Ի վերջոյ կը բերէ բնութիւնն երեւան  
 Ու նոյն դառըն պըտուդ կրուտայ անպայման։  
 Եւ թէ անցնիս բովէն ամպար ծախողին,  
 Ա՛լ ամպար կը բուրէ հագուտորդ ինքնին.  
 Թէ ածխավանառին մօսենսաս, անդէն  
 Ուրիշ բան չես առներ դու բացի սեւէն։  
 Բունը չար մարդոցմէ՝ չէ զարմանք չարիք,  
 Սեւը մուր տեղերէն՝ սրբել է զուր նիզ.  
 Ժանտացեղ մարդուն վրայ բնաւ յոյս մի դըներ.  
 Զի խափշիկը լուալով ներմակ չես ըներ.  
 Չարածընունդ մէկէն ըսպասել լաւ բան  
 Լեցընել է փոշի աչքերըդ լըման։  
 Թէ որ արքան ըլլար այր բարեհամբաւ,  
 Գիտութեան կ'ընծայէր յարգ պատիւ անբաւ,  
 Լըսելով խօսւթերս այլազան ամէն՝  
 Շահերու կենցաղէն ու հին փուռքերէն,  
 Այլազէն կը նայէր փափաքիս վրայ  
 Եւ չէր ալ փընանար իմ կեանքըս ապա։  
 Անոր համար գրեցի այս ուժգին տողեր  
 Որպէս զի բագաւորն այս բանէն խրատուէր,  
 Որ զիտնայ այսուհետ խօսքի զօրութիւնն  
 Ու խորիի երբ խրատէ ծերունին խոհուն։  
 Ուրիշ ալ բանաստեղծ չընեղէ այս ձեւ,  
 Եր պատիւ ուշադիր պահէ յարատեւ,  
 Քան զի գըրէ ֆերթողն, երբ վշտանայ ան՝  
 Երգիծանք որ մընայ մինչեւ դատաստան։  
 Կ'աղօթ իմ հեծութեամբ Ասոուծոյ առաջ  
 Հող ցանելով գըլխուս, հանելով հառաչ,  
 Ո՛վ Տէր, այրէն հոգին, եւ լուսաւորէ  
 Սիրտը ծառայիդ որ արժանաւոր է։

**Պարուկ. բնագրէն թարգմանեց՝**

ՄԵՀՐԻԱՆ Յ. ԹԻՐԵԱՆ. ԲԵՐԵՒՄԵԱՆ

Մելու. 1933